

լինելով թէ շատ դիւրին է այնպիսի օտարականաց խօսքերէն ու վկայութենէն խաբուիլ, եւ հրաման տալ կրկին ամուսնանալու այնպիսեաց որ իրենց երկիրը արդէն ամուսնացեալ ու երբեմն զաւակներու տէր ալ են, — սահմանեց որ նոր շրջաբերականով արգիլուի ամենայն Հոգեւոր Կառավարութեանց եւ քահանայից վիճակիս, որ ամենեւին հրաման չտան ամուսնանալու այնպիսի օտարականաց՝ առանց ներկայացընելու Առաջնորդական Ատենիս նոցա օրինաւոր վկայագիրը՝ եթէ ունին. եւ եթէ չունին, նոցա գրաւոր խնդիրը մատուցանեն Ատենիս, որպէս զի սա իւր կողմանէ հարկաւոր ճանչցուած կարգադրութիւնն ընելով՝ Կոստանդնուպօլսոյ ազգային Պատրիարքարանին ձեռամբը պէտք եղած վկայագիրն ընդունի, եւ այնուհետեւ տայ կամ չտայ խնդրուած հրամանը:

Մարտի 7. — Նողայսքի Տէր Գէորգ Թումանեան քահանային հիւանդութեանը պատճառաւ, ըստ հեռագրական խնդրոյ բարեպաշտ ժողովրդականաց Մեփրիթփոլի՝ յուղարկուեցաւ այն տեղը առժամանակեայ քահանայագործութեան պաշտօնով՝ Առաջնորդական Ատենիս Անդամ Տէր Մարտիրոս քահանային:

Տէր - Դաւթեան, եւ նորա տեղը կանչուեցաւ Խարասուէն իթէոդոսիա Տէր Պետրոս քահանայն էմիրճեան:

Մարտի 15. — Ըստ միաբանական վկայութեան եւ ընտրութեան քրիստոսասէր ժողովրդոց Սիմֆերոփոլի, այն քաղաքին եկեղեցւոյն երէցփոխան հաստատուեցաւ մեծարգոյ Սիմոն Ալայն Թղլրեան:

Մարտի 14. — Վերոյիշեալ քահանայն Նողայսքի՝ Տէր Գէորգ Թումանեան՝ յետ ծանր հիւանդութեանը հանգեալ ի Բրիստոս իհասակի 62 ամաց: Ծնած էր ի Խարասու, եւ այն քաղաքին եկեղեցւոյն վրայ ձեռնադրուած էր քահանայ 1845-ին. իսկ Նողայսք երթալէն առաջ քահանայագործութեան պաշտօնով ծառայած էր ի թէոդոսիա, եւ Սեւասթոփոլի պատերազմին առենը՝ իշին Խրիմ:

Մարտի 16. — Ըստ խնդրոյ ժողովրդոց Մեփրիթփոլի հրաման տրուեցաւ Արժանապատիւ Վարդան Աբեղային Չալիքեան որ փոխադրուի Նախիջեւանէն լիթփոլի՝ քահանայագործութեան պաշտօնով, եւ միանգամայն հովուէ առ ժամանակ մի Նողայսքի ժողովուրդը, մինչեւ որ հաստատուն քահանայ յուղարկուի այն տեղը:



ԾԱՆՈՒՑՈՒՄՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

ՅԵԿԵԼԵՑԻՈՋ ԹԵՂԵՆՈՍԻՈՅ Ի 1 ՄԱՐՏԻ, ՅԱՌՈՒՐ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻՆ.

Քրիստոսի սուրբ եկեղեցւոյն ամէն առաքելական եւ հայրապետական աւանդութեամբ դրուած արարողութիւններն ու սովորութիւնները մէկ մէկ խորհրդաւոր ու բարոյական նշանակութիւններ ունին: Այսօրուան օրս ալ սուրբ եկեղեցին իւր խորանները վարագուրելովը կիմացընէ մեզի թէ մեր նախահօրը Ագամայ դրախտէն դուրս ընկնելուն եւ ըրած յանցանքին վրայ ապաշխարել սկսելուն յիշատակը կկատարեմք. եւ

միանգամայն կճանուցանէ որ եկան հասան այն ցանկալի օրերը՝ յորում ամենայն քրիստոնեայք պարտական են ուրիշ ժամանակներէն աւելի ապաշխարութեան պարտքերը կատարել՝ պահօք, աղօթիւք եւ բարեգործութեամբ, եւ այնպէս պատրաստուիլ արժանապէս տօնելու Քրիստոսի Տեառն մերոյ փրկագործ չարչարանաց եւ մահուն յիշատակը, եւ յետոյ կենդանարար յարութիւնը:

Պէտք է ուրեմն որ ամենայն ճշմարիտ քրիստոնեայք ուրախանան եւ ցնծան այսօր հոգւով՝ որ արժանի եղան հասնելու այս սուրբ քառասորդաց պահոց ալ, որպէս զի կարենան իրենց քրիստոնէական պարտքերը աչքերուն առջեւը բերելով՝ անոնց ճիշդ կատարմանը աշխատիլ, Այս աշխարհիս մէջ կատարեալ ուրախութիւն ու երջանկութիւն մը թէ որ կայ, անոր համը կառնու նա միայն՝ որ իւր պարտքերը լաւ կկատարէ, եւ Աստուծոյ օրինաց ու եկեղեցւոյ պատուիրանաց համաձայն կեանք մը կանցընէ. եւ որովհետեւ այս բանիս աշխատելու օրերը աւելի աղուհացքի միջոցն է, իրաւամբ կուրախանայ ճշմարիտ քրիստոնեայն, եւ աղուհացքը իրեն կատարեալ եւ իսկական հոգեւոր բարեկենդանի կդարձընէ:

Դուք ամէնքդ ալ, Քրիստոսասէր ժողովուրդ, զանազան պարտքեր ունիք՝ զորս կդնէ ձեր վրայ նախ քրիստոնէական սուրբ հաւատքը, եւ ապա իւրաքանչիւրոցդ վիճակը: Ատենն է որ ձեր պարտքերը յիշէք ու կատարելու աշխատիք: Մեր պարտքերուն ալ գլխաւորներէն մէկն է՝ օգնել ձեզի որ այս ձեր բարեպաշտական ամենահարկաւոր աշխատանքը որչափ որ կարելի է թեթեւնայ ձեզի համար. ուստի ահա այս աղուհացքիս մէջ ալ միտք ունիմք՝ բաց ի կիրակի օրերուն քարոզներէն մէկ մէկ խրատական յորդորանք ալ խօսիլ ձեզի չորեքշաբթի օրերը՝ երեկոյեան ժամերգութենէն վերջը, եւ այն խրատներուն մէջ դիւրիմաց եւ ընտանեկան ոճով ձեր առջեւը դնել ամէն մարդու գլխաւոր պարտքերը, եւ այն պարտքերը կատարելու համար պէտք եղած աստուածային օգնութիւնները. ըսել է թէ պիտի խօսիմք կարգաւ նախ Աստուծոյ տասը պատուիրանաց եւ եկեղեցւոյ հրամաններուն վրայ, եւ ապա (եթէ ժամանակը ներէ) եկե-

ղեցւոյ սուրբ խորհուրդներուն ու արարողութեանցը վրայ:

Կյորդորեմք զձեզ որ ինչպէս մեք սիրով եւ յօժարութեամբ պիտի կատարեմք Աստուծով այս մեր պաշտօնը, նոյնպէս եւ դուք ուրախութեամբ եւ եռանդով դիմէք այն օրերը այս սուրբ եկեղեցիս, եւ ուշադրութեամբ մտիկ ընէք ձեզի տրուելու հոգեշահ խրատները: Յուսամք թէ ասով ալ ոչ սակաւ կնորոգուի ձեր մէջ աղքային բարեպաշտական ոգին, եւ հեռու կմնան ձեզմէ այն ծուռ ու վնասակար սկզբունքները որ կլսուին երբեմն իրենց հաւատքն ու պարտքերը ճանչնալ չուզող մարդկանց բերնէն. որոց մէկն ալ այս է՝ օրինակի համար՝ թէ մենք աստուածաբան չենք, քահանայ չենք, ճգնաւոր չենք. մեզի ինչ հարկաւոր է հաւատքի բաները գիտնալ. կամ թէ բարեկենդանն աշխարհականք պիտի ընեն, պահքը եկեղեցականները միայն պիտի պահեն, կամ թէ եկեղեցականք աղօթքի եւ ժամերգութեան հետ պիտի լինին, իսկ աշխարհականք իրենց գործերուն եւ զուարճութեանցը միայն պիտի զբաղին. ո՞ր գիտէ, գուցէ այս ըսողներ ալ գտնուին թէ ողորմութիւնն ու ժամուցն ալ եկեղեցականք պիտի տան աշխարհականաց որ սոքա ուտեն խմեն եւ օրերնին ծուլութեամբ ու արբեցութեամբ անցընեն: — Հեռու պահէ Աստուած մեր ժողովուրդները այսպիսի ծուռ մտքերէ, եւ ինքը վառէ ձեր սրտին մէջ՝ ձեր պարտքերը ճանչնալու եւ կատարելու եռանդը, որով այս աղուհացքի փրկարար ապաշխարութեան օրերն ալ աղէկ կանցընէք, եւ արժանի կլինիք ուրախութեամբ տօնելու Քրիստոսի սուրբ յարութիւնը, որոյ շնորհքը այժմէն կմաղթեմ ձեզ ամենեցուն, նմա փառք ընդ Հօր եւ ընդ Հոգւոյն սրբոյ այժմ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

